

դիմաց։ Հայաստանեայց եկեղեցին անկուսակցական, համայնատես, իրատես այն միակ խարիսխն էր որ կրնար զատորոշել այս ժողովուրդին չարք բարիէն։ Ու չատընականօրէն այս յատկութիւններով ու այսքան մեծ պատասխանատուութիւններու գիտակցութեամբ բեռնաւոր, մեծագոյն գաղափարականներու սլացիկ հոգիններու վազքը ըլլար վճռական ու անդիջող, կապարաձոյլ միաւորութեամբ իր մէջ ընդելուզելու այն ինչ որ իրն է ու վանելու ինչ որ չէ իր աշխարհէն — Հայ ժողովուրդի Գերազոյն Բարին — որուն անվարան խորթ կրնային մնալ բոլոր Վասակները, մարգերը հպարտ, բիրտ, փառասէր անձնականութեան, որուն համար ըլլան պատրաստ զոհելու ամէն արժէք ու մեծութիւն։

Ու Ղեւոնդեաններու գերազոյն այս վճռակամութեան առջին ոչ միայն խորտակութեան պատուարները ներքին դաւաճանութեանց, այլ նոյն ինքն մեր մեծ թշնամին, մինչև որ բարեդէպ օր մը ան կնքեց իր պարտութիւնը գաւչնագրով մը (\*), ուր ազատ կը հոչակուէր խիզճն ու պաշտամունքը, ուր կը սեւնային դաւաճանութիւնը զրբացած հոգիններուն, որոնք ի՞նչ մութ հաշիւններով չէին վարաններ ահաւոր օր մը խրել իրենց դաշոյնները իրենց համարին եղբայրներու կողերուն։

Յաղթանակած էր ի վերջոյ Թարգմանիչներու — Ղեւոնդեաններու հոգին իրենց արիւնով իսկ ոռոգուած Զայրենի հողին բարձրացնելով սրբութեան խտէալի, պայքարի, նահատակութեան յաղթական դրօշը, որ չի ճանչնար ու չի ճանչցան երբեք, պարտութիւն։ Ղեւոնդեաններէն յետոյ դարեր Զայաշխարհը ոտքին կոխանը եղաւ թշնամի վոհմակներուն, ու Զայը քալեց Ղեւոնդեանց լուսաւոր ուղիէն, բարձր բըռնած իր նահատակներու արիւնէն իսկ յառնող՝ իր ազգային ֆիզիք ու մանաւանդ հոգեւոր գոյութեան յաղթական դրօշը։

\* \* \*

Որքան տեղին է և իմաստուն մեր սիրեցեալ Վեհափառ Կաթողիկոսին Հայրապետական հրամանը Ս. Վարդանանց և Ղեւոնդեանց նահատակութեան 1500 ամեայ

(\*) Նուարսակի գաւնագիրը 484 ին։

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՎ. ԻՇԵ

ԵՒ

Հ. ՆԵՐՍԵՍ ԱԿԻՆԵԱՆ

Ա. Մ Ա Ս

ԽՈՐԵՆԱՑԻ ԵՒ Հ. ԱԿԻՆԵԱՆ

Հ. Ակինեան չըսեր, թէ ինչէն զիտէ որ Ղեւոնդ երիտասարդական տարիքին զրած է առաջին զիրքը։ Արդեօք Զօպանակին պատասխանելո՞ւ համար իր աշխոյժ միտքը անմիջապէս ձեւակերպած է այս գիւրին բացատրութիւնը։ Նման քենին Հ. Ակինեան յաճախ կը գործածէ իր զրութեանց մէջ, որուն քանիցս գեռ պիտի անդրադառնանք։

Այո՛, հնարամիտ Հայրը վստահ է որ Ղեւոնդ երիտասարդ տարիքին զրի առած է իր Պատմութիւնը։ Ուր ակնքախ է ոճի տարբերութիւնը, զգալի մասնաւորապէս Ղեւոնդի պարզութեան եւ Խորենացւոյ խրթնաբանութեան մէջ, հօն պէտք է նկատի առնել, որ Ղեւոնդ յօրինած է իւր Պատմութիւնը երիտասարդական հասակին, անմիջապէս Ագաթանգեղոսի և Սեբէսոի աղդեցութեան տակ» (204)։

Ղեւոնդ երիտասարդական ո՞ր տարի-

Յոբելինական տօնակատարութեան, երբ այսօր իր գաւակները Սփիւռքի ամայքներուն մէջ կ'ապրին աւելի, յուսահատութեան, պառակտումի, եղբայրատեցութեան եւ անխոստովանելի դաւաճանութեանց մութ օրեր։ Որքան հրահանգիչ է Սրբազնատառ իր կոնդակը ուր Ղեւոնդականներու ողին կը թելադրուի իրեւ անպարտելի զրահը մեր օրերու վշտուտին ու մեր պանդուխտի դառնութեանց դիմաց։

Գեղալլ Սրկ. ԳԱԲԻԿԵԱՆ

քին գրած ըլլալու էր առաջին զիրքը, որպէսզի յետագային հոյակապը և մեծվայելուչը այնքան տարբեր ըլլար ատկէ: Հոյակապի և մեծվայելուչի վրայ աւելցուելու է, ըստ վերի մէջըերման, նաև խըրթնաբանութիւն:

Ընդհանրապէս, երկարակեաց հեղինակի մը իրարմէ տարիներով զատուած գրքերու մէջ թէ շունչի և թէ ոճի հիմնական գծերը միւնոյն կը գտնիս: Առնենք կարգառուն քանի մը օրինակներ: Վիկտոր Հիւկոն քսանինն տարեկանին գրեց Նոր Տամ Տը Բարին, վաթուն տարեկանին՝ Թուլառները, և եօթանասուն եօթ տարեկանին՝ Խննուն Երեքը, սակայն մեծ զըժւարութեան չես հանդիպիր ոճի և շունչի հիմնական միւնոյն յատկանիչները գտնելու սոյն գրքերուն մէջ: Պարապ տեղ չէ որ ըսուած է թէ ոճը մարդն իսկ է:

Միւնոյնը նաև Անգղիացի վիպասան Զարլզ Տիքընսի մօտ: Քսանհինդ տարեկանին գրեց իր հաչակառոր Փիկուիկի թուլրերը, յիսուն տարեկանին՝ Մեծ Ակնկալուրինները: Կամ լէոն Թօլութօն: Կօզակները գրեց դեռ երեսունը չասած. քառասունին՝ Պատերազմ եւ Խաղաղուրին, քառասուն իննին՝ Աննա Քարենինա, և եօթանասուն երկութին՝ Յարուրին:

Հետաքրքրուող սեէ մէկը կրնայ աւելի երկարել այս ցանկը:

## 5

Վատահօրէն կրնանք ըսել որ Հ. Ակինեան Զօպաննեանի անմիջական պատասխան մը տալու մտանութեամբ գրեց Դեսնոյին երիտասարդ տարիքին գրած ըլլալու պարագան: Այլապէս ի՞նչպէս հաշտեցնել քիչ վերջ իր գրքին էջ 34ին գրածը.

Այս պարագային ծնունդը (Դեսնոյի) կրնանք գետեղել 730-735ին, որով 790ին, երբ կը պատմագրէր, 50-60ամեայ հասուն տարիքի մը մէջ կ'ըլլար, և կ'ունենար դեռ ժամանակ վայելել լոյսը, թերես մինչև իններորդ դարու առաջին քառորդը:

Ո՞ւր է երիտասարդութեան գրի առած Արարական շրջանի Պատմութիւնը, եթէ 50-60 ամեայ հասուն տարիքին ձեռք զարկած էր սոյն պատմութեան: Եետոյ, պարզ

ոթերես» բառով զրեթէ Դեսնոյը հարիւրամեայ մը կը դարձնէ:

Ոչ մէկ փաստ նման ենթագրութեան, քանզի Հ. Ակինեան կը խոստովանի թէ բան մը չենք զիտեր Դեսնոյի կեանքի մասին: Բայց այդ զրքին 4րդ էջն էր. և Դեսնոյի հայրենիքի, ծննդավայրի, ծնողաց, ինչպէս և առհասարակ կեանքի պարագաներու մասին կը գտնուինք կատարեալ անստուգութեան մէջ»:

Հ. Ակինեան ինքն իսկ բացարութիւնը կուտայ Դեսնոյի կեանքի մասին բան մը չգիտնալնուս: Լսենք զինք.

«Որովհեամ ինքը (Դեսնոյ) անչափ համեստ է և անփառասէր, կը զգուշանայ խօսիլ իւր անձին առաւելութիւններուն և կենսագրական գծերու վրայ» (104):

Հեղինակի մը համեստ և անփառասէր ըլլալը կրնաս ցոյց տալ միմիայն կամ իր գրութիւններէն մէջըերուած ցուցմունքներով կամ ուրիշ մատենագիրներու Դեսնոյի մասին ըրած ակնարկութիւններէն, ինչպէս, զոր օրինակ, Թովման Արծրունի, Միիթար Անեցի, Սամուէլ Անեցի, Ասոզիկ, Կիրակոս, Մխիթար Այրիվանեցի: Աչ մին և ոչ միւսը: Հ. Ակինեան կ'ուզէ Դեսնոյը համեստ և անփառասէր ցոյց տալ, և ահա այդպէս ալ կ'ըլլայ:

Հակառակ պատմագրի կեանքի մասին բան չգիտնալնուս, Հ. Ակինեան սակայն յախուռոն է այդ զաղանապահ երէցի կեանքի մութ էջներուն հոս հոն լոյս ձգելու:

«Դեսնոյ որ այնպէս մանրամասնորէն կը նկարագրէ շարժմանս (774ի ապստամբութիւնը) սկիզբն և ձախող կատարածը, ինչպէս ամէն տեղ, նաև այս անգամ ալ կը լուէ թէ ո՞ւր էր իր ինքը և ի՞նչ քաղաքական հայեացքի կը հետևէր: Բայց քաջատես աչք մը ունենալ հարկ չէ երեան հանելու համար իր ամրածածուկ անձը մեծանիստ Դունոյ պարիսպներէն ներս» (12):

Մենք քաջատես աչքով չկրցանք գտնել տող մը որ նոյնիսկ բոնազքօսիկ վերլուծմամբ մեզի ըսէր թէ ամրածածուկ» Դեսնոյը Դունոյ կը գտնուէր:

Արդեօք Դեսնոյ Պոլիս ե՞րբ զնաց, քանզի Հ. Ակինեան իր գրքի էջ 31ին կ'ենթագրէ թէ Դեսնոյ Պոլիս էր, թերես մէկ անդամը այն պատգամաւորութեան որ

գողթականներու կողմէ ուղարկուեցաւ կայսեր:

Յամենայն դեպօ 50-60 տմեայ երիտասարդ Դեռնդը, որ այնքան համեստ և անփառասէր է, երբ 90 կամ 100 տարեկանին Մոլուս Խորենացի կ'ըլլայ, արդէն բոլորովին փոխուած է և իր մասին ճառել կը սիրէ, կը պատմէ իր Աղեքոսանզրիա ճամբորդութիւնը, յետոյ Աթէնք, Բիւզանզիսն. կը գովէ իր գերադաս զիտութիւնը, ևայն:

## 6

Թուվմա Արծրունին ծանօթ էր Դեռնդի գրքին: Հ. Ակինեան իր գրքի մէկէ աւելի տեղերու մէջ հակոտնեայ պատասխան կուտայ այս հարցման:

Էջ 4. «ԵՇԻՐԵԿԱՅ թէ նաև Արծրունի ժամանակարին անձանօթ մնացած է Դեռնդ»:

Էջ 51. «Բայց դժուար է հաստատել թէ Թուվմայի ծանօթ եղած ըլլայ Դեռնդի մատեանը»:

Էջ 76. «Թուվմա ունի իր առաջ Դեռնդի ժամանակարութիւնը, բայց շատ տեղ կը չեղի անկէ»:

Էջ 124. «Թուվմա Արծրունի թէն յանուանէ չի յիշեր զԴեռնդ և պատմական քաղուածներ չի տար անկէ, բայց կարգացած կ'երեւայ մատեանս և ազգուած անորբառամթերքէն»:

Միթէ չափազանց յանդգնութիւն պիտի համարուի մեր կողմէ եթէ պնդենք որ ներհուն բանաօէրի վարկ վայելող զիտնականներ այս տեսակ անհեթեթ և իրարու զէնք քաշող տողեր չզրեն: Ես և զու կը մեռնինք, զիրքը կը մնայ, ի՞նչ հարկ ապագայ քննադատներու արհամարհական քմծիծաղը հրահերու:

Ի՞նչ կրնայ խորհիլ ընթերցողը երբ էջ 264ին կը կարդայ. «Այս դէպքէն հարկ է ենթագրել թէ Համազասպ ամուսնացած էր Աշոտի զստեր Հոփիսիմէի հետ 785էն յառաջ»: Իսկ հազիւ 26 տող յետոյ այս. «Հոփիսիմէ եղած է հարս Արծրունիներուն. իրեւ ամուսին Համազասպայ, ուստի մօտաւորապէս 800ին»:

Հեւ ի հեւ և տուանց անպատասխանաւու փութկոտութեամբ զրելու ապշեցուցիչ օրինակ մ'ալ կուտայ Հ. Ակինեան, որը

որքան ալ անյիշաչ ար և հանդուրժող ոգւով ընդունիս դարձեալ արդարացում չունի:

Իր գրքին վերջը զետեղուած «Ուղղելիք և Յաւելեալք» վերնազրին տակ կը հանդիպինք հետեհալին.

Էջ 31 (տող) 21-27.

Տես այս մասին էջ 89, ուր փոխուած է մեր տեսութիւնը:

Կարդանք էջ 31ի ակնարկուած տողերը. «Այս առթիւ ծանօթացած ըլլալու է Դեռնդ այն կրօնական - գաւանաբանական թղթակցութիւններու, զորոնք փոխանակած են Օմար ամիրապետ և Լեռն Իսաւրացի 720ին: Հաւանօրէն Դեռնդ անձամբ հայացուց զանոնք, համարելով հետաքրքրական իր հայրենակիցներուն համար, իրբ մահմետական կրօնի հերքման առաջին փորձ»:

Այժմ դառնանք էջ 89ին.

«Թէս և վերնագոյն գրած էի ‘Հաւանօրէն Դեռնդ անձամբ հայացուց’ այս թղթեթերը ի կ. Պոլիս, բայց այժմ հիմնուած նոր քննութիւններուս վրայ, կը հրաժարիմ այս ենթագրութենէս: Թղթերս հասած են մեզի ընդարձակուած հայերէն խմբագրութեամբ և Դեռնդի Պատմութեան մէջ ներմուծուած են՝ հեղինակէն անկախ, նա հաւանօրէն ոչ մէկ աղերս չունի թղթերուս հետո»:

Երկու «հաւանօրէն»ներ, մէկը միւսին հակառակ: Բայց քիչ վերջ և հաւանօրէնն ալ կը ձգէ և էջ 107, ծանօթութեան մէջ կ'ըսէ. «Լեռն Իսաւրացւոյ թուղթն առ Օմար . . . . չի կազմեր Դեռնդի Պատմութեան մասս»:

Ի՞նչ պատահեցաւ էջ 31էն դէպի էջ 89 կարճատե ճամբորդութեան ընթացքին, որ 89ին կանգ առաւ, յետադարձ ակնարկ մը տալով յայտարարց թէ էջ 31ին ըսածները բանի չէին զար: Յիսուն փոքրիկ էշերու ընթացքին, ուր այնքան առարեր բաներու մասին կը խօսի, ի՞նչ նոր քըննութիւններ են որոնք արմատապէս կը փոխեն ըսածը և որոնց մասին որեւէ մանրամասնութիւն չի տար: Նոր աղբիւր մը արգեօք. եթէ ոչ նո՞ր մեկնաբանութիւն միենոյն դէպքի: Որն ալ եղած ըլլար, ի՞նչ հարկ կար էջ 31ի մերժուած տողերը պահելու: Ան նախապէս որպէս յօդուածաշարք գրած ըլլալու էր «Հանդէս Ամսօր-

եայսի մէջ, և կընանք ենթազրել որ յաշորդ ամսուայ մասը դրած ատեն նոր լոյս մը տեսաւ: Ուրեմն պատշաճ չէ՞ր որ երբ դրքի ձեռվ պիտի հրատարակուէր որպէս մեայուն տուրք բանասիրութեան, դուրս ձգուէին անընդունելի տողերը, և գրքի ընթերցողին խնայուէր անհաճոյ տպաւորութիւն:

## 7

Հ. Ակինեանի ինքնավստահութիւնը ոչ միայն յախուան է այլ նաև անզիջող և Երբեմն իր ենթազրութիւններուն կոռուն ծառայելիք փաստարկութիւն կամ վերլուծում գրի առնելու ձանձրոյթը յանձն չառներ: Փոխանակ իրողութիւնը կամ զէպքը քննութեան ենթարկելէ վերջ իր կարծիքը յայտնելու, իր կարծիքին վրայ է որ կը ջանայ ձեւ իրողութիւնը:

Հետաքրքրական է իր Ղեռնդի Պատմութիւնը երկու մասով և իւրաքանչիւր մասը տարբեր ժամանակներ գրած ըլլալու տեսութիւնը: Համոզիկը և ոչ մէկ փաստ կը ներկայացնէ, բացի իր ենթազրութիւնները:

Ահաւասիկ Ղեռնդը կը տեսնենք 774 թուի ապստամբութենէն առաջ, քառասուն հինգ տարեկանին կը գրէ իր գրքին առաջին մասը, 134 տարուայ շրջան (640-774), ուր Արաբ իշխանաւորներու հարստահարութիւնները նկարազրելէ վերջ կը գրէ հետեւալ բառերը. «զոր պատմել ոչ կարեմք զաղէտիցն պատմութիւն»: Այս բառերէն Հ. Ակինեան կ'եղբակացնէ թէ հեղինակը հոգ կանգ առաւ: Իր զործը կատարածի զոհունակութեամբ Ղեռնդ որպէս պատշաճ վերջաբան, միշտ ըստ Հ. Ակինեանի, գրի կ'առնէ այն նշանաւոր Ողբը, որ այժմ կը գտնուի Խորհնացիի Պատմութեան վերջը:

Կ'անցնի տասնվեց տարի, որու ընթացքին Ղեռնդի զիրքը իր Ողբ վերջաբանով շատերէ կարդացուած էր և թերես բազմաթիւ ընդօրինակութիւններէ անցած, այժմ քիչ մ'աւելի տարիքը առած և քիչ մ'աւելի վարժ ու խելացի, զրիչը ձեռք կ'առնէ և կը գրէ այս միենայն տասնվեց տարիներու պատմութիւնը: Երբ կը լմցնէ,

հեղինակին կը մնայ, և վերջիշել 774ին հիւսած Ողբը և կցել անոր նոր կայլակներ արտասուքի, պատշաճեցնելու համար զայն Պատմութեան նոր մասին իբրև վերջաբանը (157):

«Նոր կայլակներ արտասուքի» արդեօք կը նշանակի՞ թէ Ղեռնդ Ողբի մէջ նոր բաներ աւելցուց, փոխելով 774ի շարահիւսութիւնը: Ողբալի՛ Ողբ, որ չատ տարիներ վերջ չարագործ ձեռք մը պիտի հանէր իր երկրորդ կայանէն, և անոր մարմնոյն վրայ կատարէր անագորոյն փոփոխութիւններ և տանէր ագուցանէր զայն Խորհնացիի Պատմութեան վախճանին, միշտ ըստ Հ. Ակինեանի:

Այդ մասին յետոյ:

Հ. Ակինեան կը մոռնայ ըսելու թէ Ղեռնդը իր Պատմութեան առաջի՞ն մասը գրեց Շապուհ Բազրատառւնի իշխանի խընդիրքով եթէ ոչ երկրորդը: Բծախնդիր չենք այս կէտին չուրջ, բայց նկատի ունենալով Հ. Ակինեանի մանրամանը ուշադրութիւնը երկրորդական և երրորդական մանրամանութեանց, զարմացանք որ այս պարագան վրիպեր է իր խուզարկու զրչէն:

Ինչո՞ւ սակայն Ղեռնդի Պատմութիւնը բաժնելու այս քրտնաջան ճիզզը, որը որքան ուսումնասիրես այն քան աւելի բռնազրօնիկ և կամայական փորձ մը դուրս կուցայ:

Ենթադրութիւն մը մինակ կրնամ ընել: Գր. Խալաթեանցի յայտնած մէկ կարծիքը թէ Ողբի վերջին մասին մէջ Հայաստանի գժնդակ կացութեան նկարազրութիւնը Ղեռնդի Արարական խժդժութեանց նկարազրութեան հանգունակ է, որով Խորհնացին Ղեռնդէն վերջ եղած կրնայ ըլլալ, Հ. Ակինեան վեր առած է: Հոն տեսած է բանասիրական նոր զիւտ մ'ընելու առիթը: Անգամ մըն ալ կը կարդայ Ղեռնդը, կը տեսնէ թէ անոր Պատմութիւնը յանկարծական վերջաւորութիւն մը ունի, կիսուարտ զործի մը պէս: Ահ, աչալուրջ Հայրը լոյս մը կը տեսնէ.

ԱԲայց ևս չեմ կրնար հաշտուիլ այն մտքի հետ, թէ մեր խորհող և զգածուող, խրատարանող և ողբացող պատմէլը այսպէս յանակնկալս բաժնուէր իր ունկնդիրներէն, առանց վերջին հրաժեշտի խօսք մ'ուղիելու անոնց: Ինձ կը թուի թէ Ղեռնդ զբած ըլլալու էր հուսկ բան մը, որ թէև չտես-

նուրիր այսօր իր Պատմութեան օրինակնեռուն մէջ, բայց այն կար երբեմն սկզբնագրին մէջ։ Ինձ կը թուի թէ այդ վերջաբանականը հասած ալ է մեղի, բայց փրցուած սկզբնագրէն, ենթարկուած փոփոխութեան և զետեղուած ուրիշ մեծ գործի մը վերջը, որուն հեղինակի համարաւը թոյլ չէ տուած մինչև օրս անդրադանալ գրուած քին խսկական պատճառին։ Ինձի կ'երեւայ թէ այն Ողբը, որ կցուած է Մավոչս Խորենացւոյ Հայոց Պատմութեան, իր նախնական ձեի մէջ վերջաբանականն էր Դեռնդի Պատմութեան» (54—55)։

Պրծաւ գնաց։ Որովհետեւ Դեռնդ առանց «մաք բարսված մը չէր կրնար բաժնուիլ իր ընթերցողէն, և ինձ կը թուի սներու խրախուսիչ պատուանդանին վրայ կը բարձրացնէ յուզիչ հրաժեշտափ ողջոյնը։

Հայր Ակինեան անշուշտ գիտէ թէ Խորենացիի Պատմութիւնն ալ յանկարծական և կիսատ վերջաւորութիւնն մ'ունի։ Խորենացին ալ նոյնքան զգայուն զրող կը ըստնաք ու այսպէս յանակնկալս բաժնուէր իր ունկնդիրներէն, առանց վերջին հրաժեշտի խօսք մ'ուզզելու անոնց։ Մանաւանդ որ Խորենացիի Պատմութիւնը անբաղդատելիօրէն ալ աւելի կարեռ գործ մըն էր, հայ ժողովուրդի ամբողջական պատմութիւնը, քան Դեռնդի 150 տարուայ ժամանակաշրջանը պատմագրող զիրքը։ Թերեւս Հ. Ակինեան պատասխանէ թէ Խորենացին արդէն ծերացած էր և կը թուի թէ մեռած է Մերորապի մահը արձանագրելէն վերջ։

Բայց կանգ առնենք հարցնելու թէ եթէ Դեռնդ և Խորենացի միեւնոյն անձերն են, ինչպէս Հ. Ակինեան կը պնդէ, ի՞նչ հարկ կայ այս իրարանցումի ջանալ ապացուցանելու թէ Ողբը ուր դրուած կրնար ըլլաւ։

Հստ Հ. Ակինեանի տրամաբանութեան միթէ չե՞նք կրնար ըսել որ Դեռնդ իր Պատմութիւնը լմացնելէն վերջ երբ 15—20 տարի վերջ Սահակ Բագրատունիէն պատուէր ստացաւ հայ ժողովուրդի պատմութիւնը գրելու, և կը լմացնէր իր Պատմութիւնը Մեսրոպի մահը և թագումը նկարագրելով, հեղինակին կը մնայ վերյիշել 790ին «հիւսած Ողբը և կցել անսր նոր կայլակներ արտասուքի, պատշաճեցնելու համար զայն Հայոց Պատմութեան իրք վերջաբան»։

Ողբի մասին իր այս 'գիւտ'ին առթած խանդավառութիւնն է որ թերես — կ'ըսեմ թերես, որովհետեւ ինք միայն գիտէ — Հ. Ակինեանը մզեր է յաջորդ խիզախ քայլին, այն է Դեռնդի և Խորենացիի նոյնացում։

Այդ գաղափարը յշանանուն մեծարգոյ Հայրը առաջին խոկ բոպէէն ինքինքը դէմ առ դէմ գտած է երկու հեղինակներու լեզուի և ոճի բացայաց տարբերութեան գորգեան հանգոյցին։

Թէև քանիցս յառաջ քշեր էր երիտասարդ տարիքի և ծեր տարիքի վարկածը, սակայն ինքն ալ յայտնապէս գոհ չէ այս բացատրութենէն, և իր զրքին մէջ Դեռնդի և Խորենացիի ոճերու մասին ըրած արտայայտութիւնները կը ստեղծեն խառնաշփոթ տպաւորութիւն ընթերցողի մտքին մէջ։

Որովհետեւ քաջածանօթ է Խորենացիի ճոխ, բազմագունի, կուռ և պերճաբան ոճին, մասնաւոր ջանք կը թափէ Դեռնդի գրելակերպի մասին խօսելուն զործածել բառեր, որ Դեռնդին ալ ոճը բարձր մակարդակի մը խարսիէ։ Եւ այս, հակառակ հայ գրականագէտներու և քննադատներու ջախճախիչ մեծամասնութեան կարծիքին Դեռնդի համեստ և նիհար բանահիւսական ձիրքի մասին։ Սոյն կարծիքը կրնանք ներկայացնել Հ. Դեռնդ Ալիշանի բառերով։ «Թէև չունենայ տիրաբար և վսեմական ոճ մի . . . բայց դարձեալ խոհական կերպ մի ցուցնէ և բաւական յատակ շարադրութեամբ, ընդ մէջ Ե.-Զ. դարուց նուրբ ճաշակով գրողաց և ընդ մէջ Ժ. դարու չափազանց ճոխաբանից, ինչպէս Յովհաննէս Զ. կաթողիկոս»։

Հ. Ակինեան որպէս փրկութեան լաստ կը կառչի նոր Բազիիրք Հայկազնեան Լեզուի (Ա. 14) Դեռնդի լեզուի մասին և յստակ և ընտիր հայկաբանութեամբ» որակման և կը կատարէ իր մարզանքները։ Ան մէկզի կը չպրտէ Ալիշանի և անոր նման խօրհողներու կարծիքները պարզապէս ըսելով թէ ինք Ալգերեանի (Հայկազնեան) վճիռը ուղղագոյն կը համարէ։

Հայկազնեանը Դեռնդի մասին միմիայն այդ երեք բառերը կը գործածէ։ յստակ և ընտիր հայկաբանութեամբ», առանց ուեէ

ուրիշ բացատրութեան : Որ Հ . Ակինեան այս վճիռը կը հակադրէ բոլոր յետազայ գրականագէտներուն կարծիքներուն թէեւ քիչ մը զարմանալի թուի շատ շատերուն , սակայն նկատելով իր մեծ ճիզը Դևոնդի ոճը հարուստ տեսնելու որպէսզի Խորենացի ոճին համազօր բան մ'ըլլայ , պահ մը իրաւունք կուտամ իրեն , որ Հ . Աւգերեանի գրադատական կարողութիւնը ամենաբարձրը համարէ և պնդէ անոր Հայկագնեանի մէջ արձանագրած վճիռի մասին :

Սակայն Հ . Ակինեանի ընտրած այս բարձր հեղինակութիւնը վախճանմ զի՞նք

(Եարունակելի՝ 2)

անելի մը կը մատնէ : Բազմահմուտ հայրը որ Դևոնդի և Խորենացիի միենայն անձը ըլլալը ապացուցանելու քրտանթօր աշխախատանքին կը միսրճուի , անշուշտ Հայկագնեանին դիմած ըլլալու է տեսնելու թէ Հ . Աւգերեան Խորենացիի մասին ի՞նչ վճիռ կուտայ .

«... Այս է զիխաւորն յաշակերտս ... , յերկրորդ կարգի թարգմանչաց ... , բոլորից գերազանց , կատարեալ ի հայկաբանութեան » (Ա . 13) :

Բացատրութիւնը կը ձգենք Հ . Ակինեանին :

ՀՐԱՄԱԴ Ք . ԱՐՄԵՆ

## ՄՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՑ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ

1500-ԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՐՈՒՍՈՂԵՄԻ ԵՒ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ

### ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՑ 1500 - ԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ

Համաձայն մեր սիրեցեալ և վեհ . Հայրապետի բարձր համատին Ա . Վարդանանց տօնին առթիւ երուսաղէմի մէջ ևս սկսան 1500ամեայ Ցորելեանի տօնակատարութիւնները : Հանդիսութեանց բացումը կատարուեցաւ 7 Մարտ Չորեքշաբթի երեկոյեան , երբ նախագահութեամբ Գեր . Տեղապահ Հօր՝ կատարուեցաւ Եկեղեցւոյ մէջ տօնին մեծանալդէս նախատօնակը , ի ներկայութեան յոդինախան բազմութեան և համայն ուռանողութեան : Խոկ 8 Մարտ Հինգշաբթի տուառեան ժամերգութենէն վերջ մատուցուեցաւ հանդիսաւոր Ա . Պատարագ : Եպիսկոպոսական չաթել թագի զլուս պատարագեց Հոգ . Տ . Առարքէն Վազ . Քէմհանեան : Ա . Պատարագի ընթացքին վասել մամեղինօք բեմ հանուեցաւ վեհ . Տ . Քէմիրզ Ամենայն Հայոց Հայրապետին ըլլաբատառ կոնդակը , օրով 1951 տարին կը հռչակէը իրուն Վարդանանց 1500ամեայ Ցորելինական տօնակատարութեան տարի : Հոգ . Տ . Հայկաղուն Վազ . Արքահամեան կարգաց սոյն կոնդակը ի լուր բրովանդակ հաւատացելոց : Ա . Պատարագի ընթացքին կատարուեցաւ նաև Ա . Վարդանանց տօնին յատուկ Հոգինանդաստեան կարգը , նախագահութեամբ Գեր . Տեղապահ Հօր :

Գեր . Տեղապահ Հօր կարգազրութեամբ յա-

ռաշիկայ Ա . Զատկի տօնակատարութենէն յետոյ Ա . Թօռի կողմէ պիտի տըռուի չքեզ պատրաստութեամբ գրական գեղարդական ցերեկոյթ մը ի յարգանու Ա . Վարդանանց 1500ամեայ Ցորելինական տարեղաբաժնի :

Առորե կուտանք մինչ այդ Երաւանդէմի մեր վարժարաններուն և զանազան ժողովրդային կազմակերպութեանց այս առթիւ կազմակերպած հանդիսութեանց համառօտ նկարագրականը :

Ա . ԱթոռնոՅ Ա . ԹԱՐԴՄԱՆ. Ա. ԱՐՁԱՐԱԿԻ

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

15 Մարտ Հինգշաբթի յ . մ . ժամը 4 ին , ժառանգաւորաց Վարժարանի մեծ հանդիսարանին մէջ , Ա . Թարգմանչաց Վարժարանի Ցեղազութեանու նախատօնութեամբ , Ա . Թարգմանչաց Վարժարանի աշակերտութիւնը կատարեց ներկայացումը Սմբատ Բիւրատի Աւարայրի Արձիւը թատերախաղին : Այս հանդիսութիւնը ունէր աւելի ներքին հանդամանք , տըռուած ըլլալով Վարժարանի աշակերտութեան համար միայն ու այս առթիւ սարբուած էր նաև աշակերտութեան յատուկ բանախօսական , արտասանական և երդիրու բաժիններ : Օրուան նախագահն էր Հոգ . Տ . Հայկաղուն Վազ . Արքահամեան որ իր չինիչ